

Պ. Ա. Ս. Ա. Խ. Ա. Ն.

Առ Պ. Ա. Ա. — Կը դրէք թէ
Սիօն ինչո՞ւ լուսութիւն կը պահէ Աղ-
դային ինդրոց նկատմամբ, ինչո՞ւ չը
խօսիր Ա. և Թագորն լրագրաց խա-
փանման մօսին, ինչո՞ւ ուշադրութեան
չ'առնուր՝ ամեն։ Ներսես Վ. Պատրի-
արքի վերջին օրերս հրատարակած եր-
կու նշանաւոր նամակները . . . :

Իրաւունքը ունիք Սիօնի կարծիքն
պահանջելու սոյն կարեւոր իրողու-
թեանց նկատմամբ։ բայց կան այնպիս-
սի պարագաներ, որ Սիօն ստիպուած
է լուել։ Այս վերջին գանի մի տար-
սան մէջ Ազգային ինդիքներն այնպի-
սի գարձուածներ կ'առնուն, այնպիսի
տիտուր տեսարաններ կը ներկայացնեն,
որ ամեն զգայուն սրտեր թափառու-
թեան և վհատութեան մէջ կ'ընկլող
մեն։ Այնպիսի վայրկեաններ կան
Ազգերու կենաց մէջ, որ շատ անգամ
ջնրմ հայրենասերներն անդամ առ-
ժամանակ մի խոյս կուտան և երես-
ները կը ծածկեն, որ չը տեսնեն այն
աղէտալի երեւոյթներն, որոնք խա-
ւարամած տեսիլներով կ'երեւին աղ-
դային կենաց հորիզոնին վրայ։ Կզգան
աղէտները, կը տեսնեն արհաւիրքը,
կը տեսնեն ազգամատնութեան դժո-

զեւուրք թէ ուստի և ինչ շարժառիթէ դրգեալ։
Թշամաննել զիջած է Ա. և Խաչագրութիւնն, որ
բանագողութեան ախտմն հետ կ'առէ նաեւ վերա-
ցական զովեսոններն, և կը փափարի որ բանասի-
րական քննութեանց մէջ բանասիրաց թափանցիկ
ունութիւնն ու անուստու ոգին երեւի քան թէ շը-
լուց և յափշտակութիւնն։ Ոին իւր այն ան-
կեզ փափարն ընդարձակօրէն այսոնած և իւր —
Տարբերական բանապշտամութիւնն և Տաղավարութիւն —
չը համարիր երկուորէն իւսովիլ պահանին։

խային ոգին, սրտերը կը թնդան, աշ-
քերը կ'արտասուեն, մաքերը կը յու-
ղին . բայց, ինչպէս ասացինք, խոյս
կուտան տու վայր մի, տեսնելու հա-
մար թէ ուր պիտի եզերի չարու-
թեան կատաղութիւնն։ Այսպիսի
պարագայից մէջ թոյլ տալու է մին-
չեւ որ յուզուելով և մաշուելով ըս-
պառի նենգութեան, սառութեան և
խարդաւանաց չար ոգին . մինչեւ որ
պարագաները նպաստեն և յանակիրն
կալս ամօմդահար լինին տղի բարո-
րութեան և խաղաղութեան յանդու-
գըն ոսոիններն։ Ահա այս նկատմամբ
միսիթարուկան երեւոյթ մի կը համու-
րինք Ա. մեն։ Ներսէս Պատրիարքի հը-
րատարակած նամակներն, որով կը
յուսանիք թէ կը բարձրանայ կողմն
Ճշմարտութեան եւ այս քոն յուղ-
մունքներէ զինի, թէ և կարի անագան,
Ազգը կը ճանաչէ իւր վնասները և կը
սկսի գէթ այսուհետեւ իւր բուն շո-
հը մտածել և բատ այնմ գործել։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆԻՔ

Ուստաստանի և Տաճկաստանի պար-
բերական թերթերն երկու տմենատը-
խուր լուրեր կը հրատարակեն, այն է
Սուրբ Եջմիածնի ձեմարանին և Տըփ-
խիսի Թամամշեան Քարվանսարայի
այրուիլն։ Ինչպէս Եջմիածնի ձեմա-
րանն ազգային հոյակապ հաստատու-
թիւն մ' է, նոյնպէս և Քարվանսա-
րան ոչ միայն Հայու սեպհականութիւնն
է, այլ և վարձաւոր վաճառականներն
գրեթէ բոլորն Հայ են, որոց վնասն
ազգայնութեան վնաս կը համարուի և
անպատճառ տիտուր սրճագանք պիտի

տայ բոլոր Ազգայնոց սրտին մէջ էլլ միաձնի ձեմարանն Պատմիարակութեան ապաստանարան մ' էր և ներկայ Վեհափառ Գէորդ Կաթողիկոսի նշանաւոր գործերէն մին, որուն վրայ իւրաքանչիւր Հայ խանդաղատանք կը նայէր և կը յուսար որ այդ նիւթական շէնքը եկեղեցական յառաջադիմութեն և բարոյական շինութեան հիմն պիտի լինէր. իսկ Տփիխիֆ Քարլվանսարան Հայոց վաճառականական դասուն պարանքն էր, և դժբաղդաբար երկոբեան եւս գրեթէ մօխիք դարձան ՚ի ցաւ սրտի բոլոր ազգայնոց. Ո՞չափ դրամ և ժամանակ պէտք են սոյն հցակապ շէնքերն վերստին իրենց առաջն դրից վերածելու համար :

— Ս. Աթոռոյս Միաբանական Ընդհանուր Ժողովն ներկայ ամսոյս մէջ հանդիսիւ բացուեցաւ Արբազան Նախարարի գրաւոր Ատենախոսութեամբ, որով Վաեռուցս միամեայ (1873-74) բարոյական և նիւթական վիճակն կը նկարագրէր, օտար ազգաց յարուցած վնասաբեր խնդիրներն կը լինէր եւ Ազգ. Կեդրոնական Վարչութեան ու էջմաննի Մայր Աթոռոյ հետ ունեցած յարաբերութեանց վիճակը կը պատկերացնէր :

Ժողովը բացուեցաւ Տն. Ժողովց միամեայ գործողութեանց Տեղեկագրի և Վանուցս Ելից և Մտից Հաշուէկը շոյ դիտողութեան առթիւ. Տեղեկագրին և Հաշուէցոյցն քանի մը նիստերու մէջ կարդացուեցան, և յատուկ մասնաժողովց յանձնուեցան քննութեան և վերստին Ընդհանուր Ժողովց ներկայանալու պայմանաւ :

— Քաղաքիս Վասեմափայլ Բդեշն՝ Քէամիլ Փաշայ փոխուած լինելով կը պատրաստուի ուղեւորութեան, ուրուն պէտք է յաջորդէ Վսեմ. Ալի Պէյ, որ ծանօթ է արդէն Պաղետոսինի

ժողովսդեան, եւ կը յուսացուի թէ շուտով իւր պաշտօնատեղին կը ժամանէ : Հատ խնդիրներ ունէր Առւրբ Աթոռու, որք նախարդ Բդեշնի օրով սկսուած էին, ինչպէս են գլխաւորապէս Բեթլէհէմի սիւնազարդ գաւթի, Առւրբ Փրկչի շնութեան և գերեզմանատան խնդիրներն, որոնք այժըմ անկատար վիճակի մէջ կը մնան. եթէ յաջորդ Բդեշնի օրով սոյն խնդիրներն իրենց օրինաւոր եւ արդար լուծումն ստանան, մեծ տագնապ մի և տառապանք պիտի պակսին Առւրբ Աթոռոյս Վարչութեան վրայէն, որ քանի մի տարիէն ՚ի վեր բարոյապէս և նիւթապէս կը հեծէ սոյն ծանրութեան տակ :

— Ս. Աթոռոյս Ռւխտաւորներն տակաւին սակաւաթիւ են . թերեւս այսուհետեւ պիտի յաճախին . բայց կը ցաւինք որ Հայաստանի քանի մի գաւառաց ընտիք ժողովուրդներն տեղական սովուն արհաւրանաց եւնթարկուած լինելով պիտի չը կարենան գալ, վասն զի ինքեանք իսկ կարօւած են օգնութեան :

— Տեղոյս անձրեւներն արդէն ըսկսած են եւ տեղական ժողովուրդք շատ ուրախ են այս մասին, մանաւանդ շննականք և երկրագործք : Անցեալ տարւոյ ցրտութեան հակառակ այս տարի եղանակն խիստ մեզմէ և գաշտարայք արդէն սկսած են կանաչկ և գարնան զգեստ զգենուլ :

— Ցունաց միաբանութեան և տեղական յունագաւան ժողովրդոց մէջ տակաւին անհամաձայնութիւնն կը տիրէ . ինչպէս կ'երեւի երկու կողմերն եւս զիջանելու միտում չ'ունին առ այժմ : Պուլիարաց ուխտաւորութիւնը գրեթէ բոլորովին դադրած է, և ուխտաւորաց մէջ ամենէն մեծ ուղին կը գրաւեն Ռուսներն, որք այժմ

Խաղաղ վիճակի մէջ կը գտնուին Յու-
նայ հետ :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Հ Ա Մ Ա Ռ Օ Տ Տ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ԲԵԱԿԱՆ · ՔԱՂԱՔԱԿԱՆ · ՈՒՍՏԻՄՆԱԿԱՆ

ի

Գ. Ա. ԽԱՊԱՑԵԱՆԷ

ՑԱԼԱՔԵԼԱԿԱՆ ՈՒԽՏԸ Ս. ՅԱԿՈՎՅԵԱՆՑ

Ավ վաճառուի յԵրուսաղէմ և ՚ի
Պօլիս ՚ի Փոխանորդարան .

Գիշ 7 Դահեկան :

Սոյն հրատարակութեան վերայ փաք-
րիկ ծանօթութիւն մի տալու համար
արժան կը համարիմք Դասագրքին հե-
տեւեալ ԱԶԴԻ հրատարակել :

“Երկայ Համառօտ Աշխարհագր-
ութիւնը պատրաստեցինք նորավար-
մից համար ուղեցոյց ունենալով մեզ
ըստ քաղաքական նոր փոփոխմանց և
աշխարհագրական նորագոյն գիտելեաց
՚ի վերջին ժամանակս հրատարակուած
Գաղղիարէն ընտիր Դասագրքերն :

Դասաւորութեան մասին պատշաճ
դատեցինք ընդհանրապէս նոր ընդու-
նուած եղանակին հետեւիլ, նախ Բը-
նական մասն դնելով, ապա Քաղաքա-
կանն և ՚ի վերջո Ուսումնականն :

Սոյն դասաւորութեան գլխաւոր
օգուտն այն է, որ Երկրագնտիս բնա-
կան նկարագիրը աշխարհագրական
ուսումն սէր և հետաքրքրութիւն կը
զարթուցանէ նորավարմից մէջ, գլխա-
ւոր Երանց շղթայից ուղղութիւնը ա-
ւելի զուարձութիւն կը տայ, քան Քա-
ղաքական մասի աւելութեանց և քա-

ղաքաց ցամաք անուններն . մարդ կային
ցեղի այլ և այլ բաժանմանց, նոցա
քաղաքակրթութեան տատիճանին եւ
աշխատութեանց ուսումն աւելի զր-
ւարձելի է . վերջապէս Երկրագնտիս
այլ և այլ մասանց պաղաքերութեան
եւ զննազան կենդանեաց համառօտ
նկարագիրն աւելի մանկական հասա-
կին յարմար է : Բաց յաստի, նկատե-
լով որ շատ մնագամ ցամաք մնուա-
նացուցութիւնը տաղտկութիւն կը
պատճառէ ուսումնովներուն և եռանդր
կը մարէ, շատ համառօտ անցանք Քա-
ղաքական մասն միայն գլխաւոր քա-
ղաքներն դնելով . աշխարհներն կամ
աէրութիւններն եւս բնական բաժան-
մանց, կամ ատաղնաց համեմատ գա-
սաւորեցինք դիւրմբունելի առնելու
համար : Ուսումնական մասին մէջ և ս
նախընթաց Երկու մասանց համառօ-
տութիւնը պահպաննեցինք : Իսկ ամե-
նէն վերջը աւելցուցինք Հայոսատանի
աշխարհագրութիւնը, զոր մեր մա-
նուկներն աւելի ընդուրձակօրէն ուսու-
նիլ սպարաւոր են ՚ի կանուխ ժամա-
նակաց և կատարելապէս տեղեկանալ
իրենց հայրենեաց :

Բաւ համարելով սոյն փոքրիկ ծա-
նօթութիւնը դասագրքին վերայ, կը
յաւելումք, որ Ս. Աթոռայս Տն. Ժո-
ղովոյ կողմէն Ուսումնական Խորհրդոյ
քննութեան յանձնուելով՝ հաւանու-
թիւն գտած է տպագրութեան, ո-
րով կը յուսամք թէ՝ նոյն հաւանու-
թիւնն պիտի գտնէ Ազգային փարմա-
րանաց մէջ իւր կիրառութեամբն, որ
մէր աշխատանաց միակ եւ ամենէն
մեծ վարձն կը համարիմք ու :